

ԿԵՕՐԿ ՊՐԱՆՏԵՍ



Երբ առաջին անգամ Կէօրկ Պրանտէսը տեսայ, մեծ պատերազմէն առաջ, ըստ իրեն թէ շատ կը նմանէր Քլինկէրի կերտած կիսարձանին: Առաջին անգամն է որ կը խօսէի հոչակաւոր Դանիացին հետ, որուն նույիքած էի «Եսաւէրներ» դիրքու: Այն ատեն 70ը անց էր, թէպէտ երիտասարդի մը շափ առոյզ եւ աշխոյժ, եւ պատճառ մը չկար որ իր հարիւրամեակը չազպրէր: Գործոն ուղեղ մը զետեղուած էր իր հասորկ մարմնին վրայ: Վճռած էի Ամերիկայի չուրջ հարցումներ չընել իրեն: Իր հետ տեսակցողները զինքը սիսալ մեկնարանած ըլլաւնուն՝ բարկութեամբ լեցուած էր: Պէտք չէ մոռնալ որ ամէն բանէ առաջ համաշխարհային մտածող մըն է ան: Հաւասար դիւրութեամբ կը գրէ անզլիերէն, ֆրանսէրէն, գերմաններէն եւ զանիերէն լեզուներով: Իսկ ամերիկեան դրականութեան եւ եօթը արուեստներուն զաւասկանութեան չուրջ վճռական զազափարներ ունի, թէեւ այնքան փափկանկատ գանուեցաւ որ ինծի չարտայայտուեցաւ: Միամբամբ զինքը ներկայացուցեր էին որպէս թէ իր նախասիրած ընթերցումները ձէք լընտրնի երկերուն մէջ կը դանէր: Այդ զազափարը կը զուարձացնէր զինքը: Ամերիկեան արդի գրողներուն մէջ թրէնք նորրիսն է որ կը սիրէ ամենէն աւելի: Արդարեւ չնչին տարրերութիւն մը՝ ասիկա: Էմբրարն, Փօ, Հուիթմըն կը հետաքրքրէին զինքը, թէպէտ ոչ որպէս պատերամարտներ

*) Այս յօդուածը զրուած ատեն Կէօրկ Պրանտէս կ'ապրէր տակաւին:

կամ հետախորդներ: Զծանրացաւ այս երրորդութեան ինքնատպութեան վրայ: Վերածեւուած Եւրոպացիներ կը կոչէր զանոնք: Էմբրարն եւ զերման վերանցական փիշնուփայութիւն: Փօ եւ կիրնէսթ Թէկոտոր Հոփման: Հուիթմըն եւ Օսիան: Ուոլթ Հուիթմընի անտաչ լեզուն Մէք Ֆէրսընի լեզուին ճոռոմ մէկ յարերգութիւնն է, եւ ինքը՝ Օսիան փրուույց յարերգութիւնն է Հին Կտակարանի օճին:

Պրանտէս պատկերամարտ մը նէ, արմատական մը, ք ծնէ հակադաւան մը եւ յաճախ «ո՛չ» ըսող քան թէ «այո՛» ըսող մը: Բազմացիսեան հրէ չը պատզամ չունի իրեն համար: Որովհետեւ առաջին Եւրոպական քննադատն էր որ Իսպանի եւ Կեցչէի իրական պատկերները տուաւ մեղի, խօսք բացի բանաստեղծ-փիլիսոփային չուրջ: Պայրէօթի մէջ, ուր զացած էի վակնէրեան երաժշտութիւն - տրաման լսելու րուն իսկ իր ակէն, ինծի ցոյց տուին այն տունը, ուր ծնած էր Մաքս Շթիրնէր: Բարեկամս ըստաւ: «Երբ նոյն իսկ Ռիխարտ Վակնէր անունը մորոցուի, Շթիրնէրինը հանուր աշխարհի բերանը պիտի ըլլայ: Անշուշտ ասիկա անհաւատլի կը թուէր: Գիտեմ Շթիրնէրի զիրքը, «The Ego and its own», զրախօսական զրած եմ անոր մասին: Շթիրնէրի բուն անունն էր Եօչան Գասթար Շմիտ: Գիտեմ նաև թէ խեղճ, կիսաքազզ ուսուցիչ մըն էր Պերլինի մէջ եւ 1845ին բանտարկուեցաւ Փրուսիոյ կառավարութեան կողմէ: Այս մտքի անիշխանականը — լաւագոյն է կոչել զինքը ոչնչազաշտ, քանի որ իր ոչնչապաշտութեան բազդատմամբ՝ Պաքու-

նինինը յեղափոխական դիմագրութիւն մըն է միայն — յետապային պիտի դառնար Եւրոպայի ամենէն հզօր քանդիչ ուժը : Զէի կրնար հաւատալ : Ժամանակակից յեղափոխութեան իրական շարժիչ ուժը ոչ թէ նիցչէն, այլ Շթիրնէրն է : Եւ այդ է դասը Արցիսպաշէվի «Սամին»ին, ուրուն կարեւորութիւնը քննադատներուն մեծ ժաման անտես բրաւ, մասամբ անոր բազմաթիւ յապաւումներով անկատար թարգմանութեան պատճառով, և մասամբ ալ որովհետեւ անոնք անտես րրին կարեւորութիւնը այդ նոր ժարդուն, որ Տոսթոյեկոքի և Թոլոթոյի իրապաշտ աւանդութիւնը շարունակելով հանդերձ, որամագծօրէն հակառակ էր անոնց Մարդոց Եղբայրութեան զգայապաշտ զաղափարին — Խուսոյի այդ մշտնջենական հին ցուրքը — և ամենակատաղի անհատապաշտութիւն քարոզեց, բուռն կերպով անդունելով նիցչէն և անոր աղնուապետական անհատապաշտութիւնը : Անցողաբար կարելի է ըսել թէ անհատապաշտութեան յետաշրջութիւն մը անխուսափելի է . պատերազմի դասը պէտք չէ մոռնալ : Ոչ ալ իմրեսընի ուսուցումք : Անհատին այժմեան բացայայտ խափանումէն վերջ ճօճանակը վրատահարար պիտի թեքի բոնապետական ընկերվարութենէն դէպի անհատին մեծագոյն աղատութիւնը : (Այդ բանը Ամերիկայի մէջ բաւական ուշ տեղի պիտի ունենայ) :

Պրանտէս աւելի մեծ արժէք կուտայ Նիցչի քան Շթիրնէրի : Պրանտէս առաջինն էր որ Նիցչէն կոչեց «արմատական աղնուապետական մը» :

Յետոյ խօսքը փոխեցինք Սթրինպէրկի շուրջ : Պրանտէս ըստ . «Այո՛, Սթրինպէրկի ինքնթ էր : Անդամ մը ինձի այցելեց և պատմեց թէ ի՞նչպէս այցելած էր Սթօքհոլմի մօտ լուսնոտներու դարմանատուն մը : Զանդակը հնչեցնելով հարցուցած էր բժիշկին թէ արդեօք ինքը՝ Սթրինպէրկը — թատերագիր-տրամերգուներու մեծագոյնը — խե՞նթ էր . որուն բժիշկը պատասխանած էր . «Սիրելի Պ. Սթրինպէրկ», և թէ հաւանիք քովս մնալ մեց շարաթ եւ ամէն օր խօսի ինձի հետ, կը խստանամ ձեր հարցումին պատասխանելու : Առկէ վերջ Պրանտէս այլեւս կատած չունէր արդինդրին վերաբերմամբ :

Պրանտէս ոչ միայն իպսէնը, Նիցչէն եւ Սթրինպէրկը յայտնաբերողն է, այլ նաեւ հին արժէքներու վերապնահատողը : Հոդ է ահա իր նշանակութիւնը այս սերունդին համար : 1888ին կը զրէր Նիցչէին . «Վերջին շորս տարին հիւսիսի ամենէն ատելի մարզը զարձած էմ : Լրագիրները ինձի դէմ կը զառանցեն ամէն օր, մանաւանդ Պիօրնարնի հետ երկարատեւ գտութենէս ի վեր, որուն մէջ բոլոր գերման «բարոյական» թերթիրը ինձի դէմ զիրք բոնած են : Եւ այսօր ոմանք յետադիմական մը կը նկատեն դայն :

Պրանտէս՝ Փրանտական եւ անդլիական դրականութիւններուն համար նախատիրութիւն ունի : Մօրիս Պիֆօն անոր «Գլխաւոր Հոսանք-ներ»ու մասին ըսած է թէ Պրանտէս 19րդ դարուն համար եղաւ այն՝ ինչ որ Սէնթ-Պէովը 17րդ դարուն համար իր «Histoire de Port Royal» ովք : Ի՞նչ բան կենսական է, ի՞նչը կը նպաստէ յասաջդիմութեան եւ ի՞նչ բան տեւական ազգեցութիւն ունի ընկերային կեանքի մէջ, կը հարցնէ Դանիացին իր «Գլխաւոր Հոսանքներ»ուն մէջ : Պրանտէս համաշխարհային քննադատի նախատիպը պիտի մնայ ապագայ սերունդներուն համար : Բանասէր մը . անոր միտքը պողպատահանդոյն է : Դիւրաթեք, երբ տաքցած է սպիտակութեան աստիճան, կը հոսի զործօն հրառուխի մը լավային նման . բայց միշտ պողպատ է, կարծը կամ հալած : Գերազանցապէս կոռուպ միտքն է ան : Կը հակառակի երբ «փայլուն» բառով կ'որակեն դինքը : Որպէս դաղափարներու եւ անհատներու դիմանկարի՝ Պրանտէսի մտատիպարն է Վէլասքէզ, որովհետեւ «Վէլասքէզ փայլուն չէ, այլ ճշգրիտ» :

Եւ առկայն, Պրանտէս փայլուն եւ պայծառատես է, եւ պողպատահանդոյն, Շէյքսփերի մասին զրէ՝ թէ Լասալի : Զերմ պաշտպան թէնի եւ ցեղային հոգերանութեան, կը յարէ թէ յառաջդիմութեան միակ յոյշը ոչ թէ ժողովուրդին, այլ անհատին մէջ պէտք է փնտուել : Միանդամայն անհատին հոգերանութեան կողմնակից է : Քարլայլի նման մեծ մարդուն պաշտպանքը ունի : Գլխաւոր հարցն է ուրեմն թէ՝ ցեղին բարօրութիւնը, որ ամէն ձիգի վախճանն է, կարելի՞ է ձեռք բերել առանց մեծ

մարդոց : «Կ'ըսեմ ո՞չ եւ դարձեալ ո՞չ», կ'ա-
ղաղակէ ան : Զերմ հաւատացող մըն է այն ինք-
նայայտ ճշմարտութեան թէ ամէն տաշտ պէտք
է իր սեփական յատակին վրայ կանգնի եւ մեր
երկրային արօտին մէջ, ուր ոչխարները կը
խորհին, կը դործեն կամ կը քուէարկեն ապօ-
պրանքով, Պրանտէսի դասն է մեկին ու բացա-
յայտ, — ինքզինքիս հաւատարիմ ըլլամ . ճըշ-
մարտութիւն՝ զոր իպսէն կրկնակ երեսակնե-
րով կը ցուցադրէ «Փէր Կինք»ի և «Պրանտ»ի
մէջ : Եռյնպէս կմըրսըն : Զգուշանալ շտամրա-
կէն — իրաւախոհութեան ստրկական ոգիէն եւ
իր վատոգի, խոհեմ խրատէն : Ամբոխին եւ ամ-
բոխավար օրէնքներու համար բուռն ատելու-
թիւն մը ունի Պրանտէս : Ա՛ն ալ արմատական
աղնուապետական մըն է, որուն նշանաբանը պի-
տի ըլլար . «Օրհնեալ են հոգիով հպարտները,
որովհետեւ երկրի Արքայութիւնը պիտի ժա-
ռանդեն» :

իր երրայական սուր հեղնութեամբ Տանի-

մարքայի հոգեկան հեղդութիւնը ծաղրեց : Եւ
անհանոյ դարձաւ Թօփէնհակի համալսարանին
մէջ, բայց երիտասարդ սերունդը իր կողմն էր :
Քաջ զիտէր թէ խարիսխ-նետածներուն եւ նա-
խապաշտեալ դասուն համար զրելը ճիգերու-
աւելորդ վատնում մըն է : Իր խօսքի ուժանակ-
ները պայթեցուց ազգային տապանին տակ եւ
օդը ցնդեցուց հինցած եւ շինծու դադափարնե-
րը : Որպէս համաշխարհային քննադատ ճանչ-
ցուելէն վերջ միայն աղդային դէմք մը դարձաւ
Տանիմարքայի մէջ :

Նրբին զրագէտն էր Սէնթ-Պէօվ, համա-
զրող իմացականութիւնն էր Իփոլիթ թէն, բայց
Պրանտէս ամենէն լայնածաւալ միտքն է այս
երեքին, և անոնց քննադատի ծիրանին իր ու-
սերուն վրայ ինկած է :

ՃԷՅՄՍ ԿԻՊԼԻՆԳ ՀԲՆԵՔԸ

Թարգմանեց՝
ՀՐԱՆԴ ԱՐՄԼԱՆԵԱՆ